

7573

ବ୍ୟାକ୍

ଶ୍ରୀମଦ୍ଭଗବତ

ପ୍ରକାଶକ ହିନ୍ଦୁ ଲିମଟେଡ.

(୧୯୫୫, ୨୦୧୯୫୫)



329.14

U-78

1113

2011.01.01

2010

329.14

2001



ՀԱՅԱԿԱՆ

Թիւ 1251

Ընկեր քի, աստեկան,
զբաղմունելով անդամ
և Սու. Դ. Անչակեան Կուսակցու-
թեան մասնաճիւղին:

Տանկ. Անդր. Վարիչ Մարմին



Ծույ. Տանկ. Անդր. Վարիչ Մարմին կնիքն ու
անդամութեան պահպանութեան համար Հ'կող օրինակներ
անվայուե են:

ԾՐԱԳԻՐ

ՍՈՅԻԱՆ. ԴԱՄՈՒՐԱՏ

ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

[ՏԱՅԿԱՍԱՆԻ ՀԱՄԱՐ]

Մասն Ա.

Մարդկութեան ստուար մեծամասնութիւնը կազմող պրօլետար դասակարգը, որ ենթակայ է կապիտալիստ, սեփականատէր եւ իշխող բռորդուա դասակարգին, իր կատարեալ ազատագրութիւնը ծեռք կը բերէ միմիայն այն ժամանակ, երբ արտադրողները իրենք տէր կը դառնան արտադրութեան, շքառնութեան եւ հաղորդակցութեան բոլոր միջոցներուն = ինչպէս են՝ հողերը, գործարանները, հանքերը, երկաթուղիները եւն.:

Ազատագրութիւն արտադրող դասակարգի՝ կը նշանակէ ազատադրութիւն ամէն մարդու, առանց ազգի, ցեղի ու սեռի խտրութեան, հետեւաբար եւ քաղաքական ու տնտեսական կատարեալ ազատագրութիւն ամբողջ մարդկութեան:

Կապիտալիստական կարգերէ յառաջացած տնտեսական, քաղաքական եւ հասարակական ներկայ պայմանները իրենց մէջէն բնական կերպով ծնունդ են տուած սեպականութեան մէջ.



ՀԽՈ ԲԱՏ ՈՐՔ-Ը

» ՍՈՍԻԱՆ ՃԵՄՈՎՐԱՏ ՀՆՉԱԿԱԿԱՆ ԺՄԱԿԻ

ՆՈՄՐ

ՇԱՑԻ ԱԿՑԱՏԱՆԴՆ

ՅԱՇՆԵԴԵ ԾՆԿԱԼԵ ՄԵՄԳՈՒԼ

» ԱՇԲՈ ՀՈՎԻԾ

ՈՐՔ-Ը ԱԿՄԱ ԱԿՆԵԱ. Ֆ

Ս. Ն. Հ. ՀՆՉԱԿԱՆ ՀՄԱԿԻ ՀԵԼԻՏ

ԱԴՐԵ Մ. Հ. Կ. Հ. Ը

85880-ԱԱ

447-92



Եոր ձ' ւի տարբերու, որով առադրութեան բոլոր
միջոցները պիտի պատկանին առադրող դասա-
կարգլի:

Իր այդ պասմական նպատակին հասնելու
համար արաւադրող դասակարգը, ամէն երկներու
մէջ, պէտք է կազմակերպւի որպէս քաղաքա-
կան խնդուուցն կուսակցութիւն, չանալով իւր
տրամադրութեան տակ առնել հասարակական
եւ քաղաքական բոլոր միջոցները, ու բոլոր եր-
կիրներու մէջ զանուող համանման կուսակցու-
թիւններու հետ' զգափ առաջ քերել Սօցիալական
(Լենկերային) յեղաւորում:

Ընկերային այդ յեղաշրջմամբ պրոլէտար դա-
սակարգը՝ տիրանալով քաղաքական, տնտեսա-
կան եւ հասարակական բոլոր օրգաններուն եւ
կառավարութիւնը ամբողջապէս կերպնացնելով
իւր ծեռքը՝ վերջ պիտի զնէ դասակարգերու
գոյութեան, հետեւապէս եւ դասակարգային
կուուին, ու այդպիսով պիտի հասաւոտէ սօցիա-
լիստական հասարակական գործերը:

Սյոյ կարգերէն բղխող ժողովրդային օրէնսդրու-
թիւնը իրական կարելիութիւն պիտի տայ ամբողջ
հասարակութեանը եւ իրաքանչիւր անհատին
միջամտելու, քննելու եւ վճռելու հասարակական
բոլոր գործերը:

Նոյն այդ հասարակական կարգերն են, որ
լիովին եւ անբռնաբարելի կերպով պիտի նպաս-
տեն իրաքանչիւր անհատի եւ ամբողջ հասա-
րակութեան անհատական, տնտեսական եւ հա-

սարակական ուժերու, ընդունակութիւններու եւ
կարողութիւններու բազմակողմանի ու կասար-
եալ զարգացմանը եւ ներդաշնակ ու որոշ կեր-
պով պիտի կանոնաւորեն հասարակական եւ
տնտեսական բոլոր յարաբերութիւնները:

Անո այդ է պրօլետար դասակարգին պատ-
մական ձգուումն ու նպատակի այն բոլոր երկիր-
ներու մէջ, ուր իր արաւագութեան կապի-
տալիստական եղանակը, այդ է նաև բոլոր եր-
կիրներու Սօցիալ-Դէմոկրատ կուսակցութեանց
(Partie Social-Democrate) ձգուումն ու նպատակա-
կէտը: Նոյն հասարակական կազմակերպութեան
է, որը զգափ հասնի Սօցիալ Դէմոկրատ Հնչակ-
եան կուսակցութիւնը Տաճկաստանի մէջ:

Պատմ. Ռ.

Տաճկաստանի մէջ զանուող բարբ ժողովութե-
ները՝ Հայ, Թուրք, Քիւրօւ, Յոյն, Պուլքար, Երազ՝
եւն. Ներկայիս մէջ կը զանուին այնպիսի հար-
գերու տակ, որոնց վարչական, հարկային եւ
տնտեսական սիստէմներն աւերիչ եւ քայրայիչ
են նոյն ժողովուրդներու առադրող դասակարգե-
րուն համար:

Սյդ ժողովուրդները կ'ապրին այնպիսի տըն-
տեսական շրջանի մը մէջ, ուր մէկ կողմէն պկած
են ծագիլ արտադրութեան կապիտալիստական
կերպերը եւ միւս կողմէն կ'իյնան ու կը քայ-

քայլուին արտադրութեան նահապետական ճնշերը:
Նւատական կազմակերպութեան մնացորդներն աղ-
յայտնի կերպով արգելք են արտադրող, պրօե-
տարիատ գասակարգի քարզացմանն ու յառաջ-
դիմութեան: Միւս կողմէն ալ բուրժուազիան
յառաջ գալով կ'աշխատի երկիր քաղաքական ու
տնտեսական զեկը իր ծեռքն առնել եւ զայն ծա-
ռայեցնել իր գասակարգային շահերուն:

Եյդ բոլոր պայմաններու պատճառով Ոօցիալ-
Դէմոկրատ կուսակցութեան մը համար, ինչպէս է
Հնչակեան Կուսակցութիւնը, սօցիալխատական-
հասարակական կազմակերպութեան իրազործումը,
բովանդակ Տաճկատանի մէջ, այն է՝ Հայաստանի,
Մակեդանիոյ, Սրբարիոյ, Սլավանիոյ եւն., կը յայտ-
նուի որպէս գերազոն նպատակ, որուն հաններու
համար կուսակցութիւնն իր զնէ հետևեալ նուա-
զագոյն պահանձները: —

Առաջ բերել ծոլովքական միանեծանութիւն,
ու արդապիսով Տաճկատանի մէջ ապրող ժողո-
վուրդներու արւադրող գասակարգերուն կարե-
լիութիւն տալ միջամտելու քաղաքական բալոր
գործերուն. վերցնել այն բոլոր խոշնդուները,
որոնք արգելք կը դառնան անոնց տնտեսական
քարզացմանը եւ առհասարակ անոնց քաղաքա-
կրթական ու կուլտուրական յառաջդիմութեանը:
Մասեղծել քաղաքական այնպիսի պայմաններ, ո-
րոնք գործառող գասակարգին միշոց տան ազա-
տորէն արտայայտելու իր ծզտումներն ու պա-
հանչները, հետզինետէ աւելի բարելաւելու աշ-

խատանքի ծանր պայմանները, դասակարգային
գիտակցութիւն ծեռք բերելու, կազմակերպութիւն
իրեւ ուրցն էաղախական մարմին եւ դիւրացներու
յառաջխաղացութիւնը զեափ գերազոյն նապատակ:

Սյս բոլոր նկատումներուն հիման վրայ Սօ-
ցիալ-Դէմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը իր
նուազագոյն պահանջներով՝ կանգնած օրինական
(égal) պարլամենտարական հոդի վրայ, պիտի ջա-
նայ առաջ բերել ռամկավարական սահմանա-
դրութեամբ նոր կարգեր, որոնց հիմնական պայ-
մանները հետեւեալներն են:

Ա. — Երկամեայ տեւողութեան ինաւունքով՝
Իիազօր Օրէնսդիր ժողով, որ իրաւունք ունի
միանեծանորէն քննելու եւ վճռու երկիր քա-
ղաքական, տնտեսական ու հասարակական բո-
լոր հարցերն ու ինքիրները:

Բ. — Տեղական (համայնքներու — նահիէ —
գաւառակներու, գաւառներու եւ նահանգներու)
վարչական ընդարձակ ինքնավարութիւն:

Գ. — Թէ՛ Օրէնսդիր ժողովի եւ թէ նահանգ-
ներու, գաւառներու եւ համայնքներու ինքնա-
վար վարչութեանց համար ներկայացուցիչներ
ընտրելու, ինչպէս նաև ընտրւելու իրաւունք
ունի ամէն բանամեայ քաղաքացի, առանց
խսրութեան ազգի, ցեղի, գասակարգի, կրօնի եւ
ւելու:

Դ. — Ընդհանուր, հաւասար, գաղտնի, ուղ-
ղակի քուէարկութեան եղանակ (Système): Ամէն
ընտրութենէ առաջ պէտք է մարդունախար ընել:

Ե.— Ընտրութիւնները պետք է կատարուին միաժամանակ, օրինական հանգստի օր մը:

Զ.— Ժողովրդական բոլոր ներկայացւցիչներուն համար պետական զանձէն որոշ չափով ապրուստի միջոց յասկացնել:

Է.— Ոէֆէրանդումի (Référandum) սկզբունքն ընդունիլ:

Ը.— Դասերու ոչնչացումն: Բոլոր քաղաքացիներն՝ առանց ազգի, ցեղի, սեռի եւ կրօնի խորութեան՝ լիովին հաւասար ճանչնալ օրէնքին առցեն:

Թ.— Կաաարեալ ազտատութիւն մամուլի, խօսքի, խոճի, գումարման, ընկերակցութեանց, միութեանց, ընտրական պայքարի (Agitation), զործադուներու նոյնպէս եւ աշխատաւորներու միջազգային միութեանց:

Ժ.— Անձի, բնակարանի եւ թղթակցութեանց անձեռնմխելութիւն:

Ճ.մ.— Կրօնական բոլոր հաստատութիւնները կը պահպանուին միմիայն իրենց հետեւորդներու օժանդակութեամբ:

Ժ.թ.— Ժողովրդային ընդհանուր զինորութիւն: Խաղաղ ժամանակ ժողովրդական միլիցիա:

Ժ.թ.— Ընդհանուր՝ աշխարհիկ (Յազք) պարտաւորեցուցիչ եւ ճրի կրթութեան սիւտէմ: Կառավարական եւ՝ տեղային ինքնավար մարմինների օժանդակութիւն չքաւորներուն: Երկու սեռի երեխաններու համար արհեստագիտական (professionne) կրթութիւն:

Ժ.թ.— Բաղկացուցիչ ազգերը ազստ են ամէն տիպի տարրական, միջնակարգ եւ բարձրագոյն վարժարաններ ունենալ մայրենի լեզուով, ապահովուած պետութեանց եւ ինքնավար մարմիններու նպաստով: Պետական լեզուի դասաւանդութիւնը պարտաւորիչ է :

Ժ.թ.— Քերաբանչիւր քաղաքացի իրաւունք ունի ամէնուրէք իր մայրենի լեզուով արտայայտուելու, թէ՛ զրաւոր եւ թէ բերանացի: Բոլոր լեզուները հաւասար իրաւունքով պիսի ճանչցուին պետական եւ հասարակական հիմնարկութեանց մէջ:

Ժ.թ.— Չրի զատավարութիւն: Չրի իրաւական նոգատարութիւն եւ օգնութիւն: Երդուեալ (յայց) զատաւորներով զատարանական դրութիւն:

Ժ.է.— Երաբանչիւր քաղաքացի իրաւունք ունի սովորական կերպով զատի կանչելու ամէն մի նաշտածնեայ՝ երդուեալներու զատարանին առաջ:

Ժ.թ.— Անցագիրներու վերացումն:

Ժ.թ.— Տեղափոխութեանց, արհեստներու եւ սննդեսական ծեւնարկութեանց բացարձակ պատութիւն:

Ի.— Յանիրաւի ամբաստանուածներու, ծերակալուածներու վնասուց հասուցումն:

Ի.թ.— Մահուան պատիմի խսպառ վերացումն:

Ի.թ.— Չրի բժշկական ինամբ: Առողջապահական հոգատարութիւն:

Ի.թ.— Միջազգային վէճերուն եւ բաղխումնե-

րուն (Conflict) վերջ տալ իրաւարարական առևեանով (միջնորդ դատարան):

* * *

Ճողովրդեան սննդեսական դրութիւնը բարելաւելու համար անհրաժեշտ է ծզտիլ իրականացընելու հետեւեալ պայմանները:—

Ա.— Անուղղակի հարկերու իսպառ ոչնչացում:

Բ.— Հարկային ներկայ սիստէմի իսպառ վերացումն եւ հաստատումն հարկային յառաջատուական (progressif) սիստէմի որոշ չափի կարողութենէ վեր՝ եկամուտներու եւ ժառանգութեանց վրայ:

Գ.— Գրւղացիներն ազատել պետական ամէն տեսակ յետամեսաց տուրքերէ եւ պարտքերէ:

Դ.— Տարապարհակ (անկարեայ) աշխատութիւնն արգիլե:

Ե.— Հանրային պարտքի չնչում:

* * *

Ի նկատի ունենալով, որ Տաճկատանի մէջ ժողովրդական - սննդեսական առանձնայատուկ պայմաններէ առաջ եկած է գործաւորական տաժանելի կացութիւն մը, որ ամէն կերպ կը տանի զայն դէպի բարոյական, նիւթական ու ֆիզիքական կատարեալ քայլայումն կը պահնջուի.

Ա.— Ութժամեայ բանորական աշխատութիւն:

Բ.— Շարաթական 42 ժամ անընդհատ հանդիսատ:

Գ.— Սբւակարգ աշխատութիւններն արգիլե, ինչպէս նաև պայմանաժամէն գուըս աշխատութիւնը:

Դ.— Ժողովրդային անտեսութեանց բոլոր միւղերուն մէջ արգիլե զիշերային աշխատանքը, բացի այն միւղերէն, ուր աեկմինիրական պատմառներով կամ հասարաւուկան-բանուորական շահի տեսակետով անհրաժեշտ է, բայ հայեցողութեան բանորական կազմակերպութեան:

Ե.— Դիշերային աշխատանքը կինզ ժամէն աւելի անեւելու չէ, եւ մէկ օրուան աշխատավարձ պիտի հաշուի:

Զ.— Տաննեւզորս տարեկանէն վար երեխանեւնըն արգիլե աշխատանքը: 14-17 տարեկան երկեսն պատանիներն աշխատցնել օրական միտյն վեց ժամ:

Է.— Արգիլե կանանց աշխատանքը այն միւղերուն մէջ, որ նա վնասակար է կանացի կազմուածքին: Կիներն ազատել աշխատանքէ՝ ծնընդարերութիւնէ չըս շարաթ առաջ եւ վեց շարաթ յեւայ, պահպանելով աշխատավարձի սովորական բանակը այդ ամբողջ ժամանակուայ ընթացքին մէջ:

Ծ.— Բոլոր զոլծարաններու եւ ուրիշ ժեռնարկու եանց մէջ, ուր կիներ կաշխատին, հիմնել մանկապատարաններ ծծկեր եւ մանկահասակ երեխաներու համար, սննդու կիներն ազատել աշխատանքն իւ ուրամշեւը երեք ժամէն ոչ ուշ եւ կէս ժամէն ոչ պարու ժամանակով:

Թ. — Պետական ապահովագրութիւն նաև տառել գործաւորներու ծերութեան եւ աշխատական գործաւորներու ամրազովին կամ մասնաւոր ընդունակութիւնը ամրազովին կամ մասնաւոր կորսնցներու պարագային կապահաժամուներէն աւոր համար առնուած հարկէն կազմուած յասուկ գրամագլխի (sonds) հաշվով:

Ժ. — Զեռնաբրկողներուն արգիլ ո՞ր եւ է դրամական զեղչ ընել աշխատափարձէն, ինչ պայմանի տակ եւ ինչ տեսակ գործադրութեան համար ալ որ անհնք նշանակուած ըլլան (տուգանք եւալլն):

ԺՅ. — Նշանակիլ Ժ. պարբային մատեսաւթեան բոլոր ժիւղերուն մէջ ըստ բաւականին գործարանային տեսուչներ եւ անոնց նսկողութիւնը տարածել բոլոր ճեռնաբրկներուն վրայ, ի թիւս որոնց եւ պետական, ուր վարձու աշխատանքը կը կիրարկուի: Տնային բարակաւորներու աշխատանքն ալ նոյն հսկողութեան պիտի ենթարկուի: Տեսչուիններ նշանակիլ այն ժիւղերուն մէջ ուր կը կիրարկուի կանացի աշխատանքը: Արտօնել գործաւորներու ընտրած եւ պեսութենէն վարձարաւորող ներկայացուցիչներուն մասնակցելու գործարանային օրէնքներու կիրառութեան վրայ հսկելու գործին, ինչպէս եւ աշխատանքի արդիւնքներն ընթունելու եւ մերժելու խնդիրներուն վրայ:

ԺԲ. — Ապրանքով աշխատափարձին վճարելն արգիլ: Որոշ օր նշանակիլ շաբթու մէջ, աշխատանքի ժամանակ, վճարելու աշխատափարձը:

Աշխատափարձը վճարել նիշուն գրամով, ուստից որ եւ է կանխագայնին աչքի առաջ ունենալու: ԺԴ. — Զեռնաբրկողներու կրգմէն գործաւորութեան բնակրութեան յահացուած շնրերուն ըրայ նշանակիլ հսկող լեռնեան սեղական ինքնափար մարմիններու կրգմէն եւ զերծաւորներու մայնակցութեամբ, որպէսզի հան առողջապահական պայմանները յարգուին եւ բնակրաններու ներքին կարգն ու կանոնը, վարձման պայմանները նպաստաւոր կիրարութասուորուին ին գործաւորներու ըրպէս մանաւոր անձ եւ բաղարացի՝ կեսոնը ու իրաւունքները ծեռնաբրկողներու կամայիսնութիւններէն:

ԺԻ. — Աշխատափարձի նուազագոյն (տոնտու) տակ ընդունիլ:

ԺԵ. — Կանոնա որ առողջապահական բժշկական հսկողութիւն հաստատել այն բոլոր հիմնարկութիւններուն մէջ, ուր վարձու աշխատանքը կը կիրարկուի, որպէսզի առողջարժշկական այդ կազմակերպութիւնը անկախ լինի գործատէրերէն: Գործատէրերու հաշուով օրի բժշկական օգնութիւն գործաւորներուն եւ անոնց վարձասորութիւնը շարունակել հիւանդութեան ժամանակ:

ԺԶ. — Աշխատանքը պաշտպանող օրէնքները խախտելու պարագային գործատէրերը ենթարկել ֆրէկական պահասխանաւութեան:

ԺԷ. — Գործաւորներու եւ գործատէրերու համանաւասար ներկայացուցիչներէ կազմել դատարաններ ժաղովրդական անտեսական բոլոր ժիւղերուն մէջ:

ԺԻ. — Պարտաւորցնել ինքնավար մարմիննե-

ըստ արդինուգրծութեան բնակր միւզիբուն մէջ օհիմներու միջնորդ զրասենեալիներ (աշխատանքի պարագ), գործառական կազմակերպութեանց ներկայաց ացիչներու մակար թեու նե բեւ, տեղական և եկեղեց գործառութերուն գործ հայթայթելու համար:

* *

Նկատելով որ Տաճկառանի մէջ տիրապետաց կը հանդիսանայ մանր ճարտարազործութիւնն եւ մանր հողատիրութիւնը, եւ ի նկատի ունենալով որ հոս խոչ յ ճարտարագ լրծ ւթիւնը, ինչպէս նաև հոդի կապիտալիզասիօնը տակաւ առ տակաւ կը մանեն իրենց գարզացման առաջին փուլին մէջ, Խօցիալ Դէմօկրատ Հնչակեան Կուսակցութիւնը հողային խնդրի նկատմամբ կ'ընդունի նետեւ ւեալ ուղղեցիք:

Ա.— Վերցնել այն բոլոր օրէնքները եւ տեղական սովորութիւնները, որոնք արգելը կը հանդիսանան զիւզացիին անօրինել իր հողերը:

Բ.— Վերցնել ճարտարակական յարաբերութեանց մնացորդները:

Գ.— Մարապաններու շահագործման դէմ հովանաւորիչ օրէնքներ պահանջել:

Դ.— Սշխառաւոր դասակարգին ամէն պարագայի տակ բանի խրաւած հողերը վերադարձնել իրենց նախկին աէրերուն:

Ե.— Պետութեան օժանդակութեամբ, ինչպէս եւ տեղական ինքնազար մարմիններու օժանդակութեամբ ու կանխահամ հաւանութեամբ զաղթականութիւններ հաստատել ազատ հողերու վրայ:

Զ.— Պետութեան եւ ինքնազար մարմիննե-

րու օժանդակութեամբ հնարաւոր թիւն տայ մանր հողատէրերուն, որոնք կը մշակեն հողը միայն իրենց ու միմ:

1) Սերմուծել հոդի մշակութեան մերենայական սիմթէմ եւ նրի օգսութիւ այդ մերենաներէն:

2) Սերմ եւ պարաբութեան նիւթեր զնել — մատակրաբերել:

3) Երկրագործական արդիւնքներն ի վաճառ հանել:

4) Հիմնել զիւզառանեսական զիտելիքներու խարաններ եւ ափապար պարակներ:

Է.— Մանր հողատէրերու հողերուն վրայ դրուած ծանր հարկերը թեթեւցնել:

Մասն գ.

Ազգային խնդիրներու նկատմամբ պատշաճնել բաղկացուցիչ ազգութիւններու բաղամական լիալուսար իրաւունքները: Ժիառել մէկ ազգի սուրազաւումը մրւան: Սզգութիւնները՝ որպէս պատմական անհատականութիւններ՝ ազատորէն զարգանուու, յառաջդիմելու ամէն պայմաններ պիտի ունենան, առանց որ եւ է սեղմումի մէկ կամ մրւափ կողմէն:

Խօցիալական (ընկերային), անտեսական, քաղաքական ոչ մի խոչնոտ պիտի ըլլայ ազգութեան մը անկաշկանդ յառաջդիմութեան եւ բարզաւանման առջեւ, այնպէս որ ազգութիւններու բացարձակ հաւասարութիւնը եւ ինքնորուման սկզբունքը անձեռնմանի եւ անմիտելի իրաւումն իր հանդիսական:

Պատմ. Պ.

Սօցիալ Դէմոկրատ Հնչակեան Կուռակց: Եթեան
յառաջադրեալ նախառակին համեմեռ միջոցներն
են՝ պարբաժնառական գործունեութիւն. պրօպա-
կանոս, արթեստականուն եւ գիւղացիական
միտ թիւններ, գործարքներ, գլուխուրական
արտադրող եւ սպառող համազործակցական ըն-
կերութիւններ (Տօօրերակ), կրթական-կայուրա-
կան հիմնարկութիւններ եւ այլ այլ բարոր միջոց-
ներն ու եկանակները, որք միջազգային Սօցիալ-
Դէմոկրատիայի սպայրագի գլուխերը կը համարուին:

ՄԱՍ. Ա.

Ասմանադրական Թուրքիոյ հանդէպ միտել
ամեն տեսակ անշատողականութիւն (Տէրետամու:

Ազին նկարացիր ունեցող ամեն հաղութցի, ա-
ռանց ազգի, սեռի եւ կրօնի իսւութեան, որինակացու-
յար կրթեալիք Կուռակցութեան Մագիստ եւ որք
համատարի լուցուցած է, կրթոյ անդամուկցի Սօցիալ-

— Դէմոկրատ Հնչակեան Կուռակցութեան:

Թուրքիոյ ընդհանուր Ասցիալ - Դէմոկրատիայի
կազմակերպական գործն ընդունիլ խառն բառ
ազգութեան սփառեմի աչքի առաջ ունենալով որ
կազմակերպական այդ սփառեմը միակ նպատակ-
որ եղանակն է Սօցիալական զարգարներու
եւ զրականութեան տարածման համար, նաևա-
նաւանդ Թուրքիոյ մէջ, որ լիզուի եւ կոլտու-
րական զարգացման խորականութիւնն ահազին
է եւ անվերածելի:

Սօցիալական ականկիւսով Հնչակեան
Հուսակցութիւնը պիտի աշխատի բնականուր
Հանձնառակին մէջ առաջ բերել Սօցիալ-Դէմոկրա-
տիական ազգային ֆրակտիօններ (հասուածներ)
բազկացուցի ազգայիններու մ.շ. որոնք պիտի
հազմեն միջազգային ընդհանուր Սօցիալ-Դէմո-
կրատիայի մէկ մասն:

ԿՈԶՄՈԿԱՆ ԿՈՆՍԱԳՐԻԵՆ ՀԱՅՈՒՄԾՆԵՐ

Անդամակցարեան Պաշտամունքներ

Յոյնած 1. — Եզնի նկարագիր ունեցաղ՝
չտիմանա ամէն անհաւ, առանց սեռի եւ կրծնի
խորութեան, որ վիտակցարաք կ'ընդունի Կուռակ-
ցութեանս հիմնական մկրաւերները եւ կը խո-
սանայ Հնչակեան անզամի վերաբերեալ բոլոր
պարտականութիւնները ծչպութեամբ կառարել,
համազան կազմական Կանոնագրին, այդպիսին
կ'ընդունուի անզամ Ա. Դ. Հնչակեան Կուռակցու-
թեան:

2. — Այս որ Հնչակեան Մտաճախուզ կամ
Խուժք կայ, հ.ն Ա. Դ. Հնչակեան Կուռակցութեան
անդամակցին ցանկացալով պէտք է բերանացի
կամ զրաւոր իր ցանկութիւնը բայսնէ անզական
Մասնաճիւղի Վարչութեան:

Անդամունքներ

3. — Ամեն անդամէ կը պահանջուի օրինակին-
մի ընթացք, որ կրթիչ ապրեց: Եթիւն ունենայ
ժողովրդի վրայ:

3.— Ամեն անդամ աշխատելու է նոր ընկեր գտնել եւ այդպիսով նպաստել Կուսակցութեան բարգաւաճնեան:

4.— Ամեն անդամ պարտաւոր է Ո. Գ. Նշակեան Կուսակցութեան սկզբունքներն ու հրատարակութիւնները տարածել:

5.— Ամեն անդամ պարտաւոր է անպատճառ ներկայ գտնութիւ Մասնաճիւղային կամ Խմբական ժողովներուն, հակառակ պարագային պէտք է յաջորդ ժողովին ներկայացնէ իր բացակայութեան բանաւոր պատճառը:

6.— Ամեն անդամ պարտաւոր է անպայման կարգապահ ըլլալ:

7.— Ամեն անդամ իրաւունք ունի Դործադիր Յանձնախմբին եւ Կեդրնական Վարիչ Մարմին, ինչպէս նաև Պատգամանորական ժողովներուն, բոլորքերը կուսակցական ո՛ եւ է զեղումի դէմ:

8.— Նորեկ անդամը կամովին եւ ըստ կարողութեան նուէր մը պիտի տայ Կուսակցութեան իրը մուտք:

9.— Ամեն անդամ պարտաւոր է օրոշեալ անդամափնաք աալ Կուսակցութեան բառ Խմբական եւ կամ Մասնաճիւղային ժողովի որոշման:

10.— Ամեն անդամ պարտաւոր է օրոշեալ անդամափնաք աալ Կուսակցութեան բառ Խմբական եւ կամ Մասնաճիւղային ժողովի որոշման:

11.— Եթէ որ Մասնաճիւղ կամ Խումբ չկայ, նոն Ս. Գ. Նշակեան Կուսակցութեան անդամակցի ուղարքը պարտաւոր է իր ցանկութիւնը գրաւոր կերպով ներկայացնել իրեն անմիջապէս մօտ գտնուող Մ-ճիւղն Յօջ. 2-իսրամադրութեան ամսաձայն:

12. Ամեն անդամ իր գտնուած տեղը, երբ նոն Մասնաճիւղ կամ Խումբ չկայ, պիտի աշխատի գիտակից ընկերներ գտնել եւ անոնց հետ Խումբ կամ Մասնաճիւղ կազմի, եւ եթէ առանձին մույց պէտք է անդամակցի անմիջապէս մօտը գտնուող

Էմբին կամ մասնաճիւղին:

13.— Ո՞ւն է անդամ իրաւունք չունի ինքնազմի ծեռնարկներ, պաշտօնական գիմումներ խստառաջնորդութեան կամ գործի որոշումներ, եւ վճիռներ տալ Կուսակցութեան անսնողութեան:


14.— Ամեն անդամ պիտի ունենայ Կեդրունական Վարիչ Մարմին արուած յառուկ վիճական:

Գումարական Մաս

15.— Եթէ անդամ մը առաջին անգամ Անդամական ժողովին բացակայ գտնուի, առանց բանաւոր պատճառի, նախ կ'ազդարարուի, եթէ կրորդին՝ որոշեալ տուղանքի կ'ենթարկուի բարձր բորդին՝ յանդիմանուերդ արձանագրութիւն կը կազմուի եւ չորրորդին՝ Դործադիր Յանձնախմբին կը տեղեկացրուի ու անոր կարգադրութեան կ'ապաստի:

16.— Մյն անդամը, որ առանց բանաւոր պատճառի երեք ամիս անդամափնաք չի տար եւ կը թերանայ իր պարտականութեանց մէջ, այդպիսին Ենդամական ժողովին մասնակցելէ կը դադրի, մինչեւ որ իր պարտականութիւնները կատարէ:

17.— Եթէ ընկեր մը անկարգապահ ու հակառակացական պարքներու մէջ գտնուի, նախ ընկերներու ներկայութեամբ կը յանդիմանուի, ապա գրաւոր գիտնուում եւ նկատողութիւն կը լայ իրեն եւ ի նարկին կը զրկուի մինչեւ երեք ամիս իր կուսակցական բոլոր իրաւունքներէն. կրկնուելու պարագային կ'արտաքսուի Մասնաճիւղէն եւ Կուսակցութենէն Մարդունական Վարիչ Մարմի հաւանութեամբ. Յանձնական Վարիչ Մարմի հաւանութեամբ. Յանձնական Վարիչ Մարմի հաւանութեամբ.



148.— Երբ հաստատուի թէ Մասնաճիւղի կամ Վարչութեան ո՛եւ է անդամը միաժամանակ կը մասնակցի ուրիշ կուսակցութիւններու եւ իր երկիրի արարքներով նև ձգութմներով խառնակցութեան տեղի կուտայ, այսպիսին անմիջապէս կ'արտաքսուի կուսակցութիւնն, ըստ որոշման Մասնաճիւղի Վարչութեան եւ հաւանութեամբ Դործադիր Յանձնախմբի:

149.— Մասնաճիւղի անդամներէն կը պահանջուի անպայման մարզուր ու անշահանդիր լերաբերմունք զէափ կուսակցութեան զոյթերը, զրամները եւ այլն: Զանցառուները կ'արտաքսուին Մասնաճիւղի Վարչութեան կողմէ, հաւատութեամբ Գործադիր Յանձնախմբի:

150.— Յանուն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան խարերայութեամբ գրամ կորզօն ընկերները կ'արտաքսուին եւ կ'ենթարկուին օրինական պատասխանատութեան:

151.— Հասարակական յանցանքներ եւ ոճիրներ զործող անդամները կ'արտաքսուին, երբ յանցանքը ապացուցուի:

152.— Ոչ-բանաւոր պատճառով իրենց պարտականութիւնները չկատարող անդամները կը զրկուին քուէարկուելու իրաւունքներէն.

153.— Առ հասարակ պատիմները կը զընուին ընկերական դատարանով, որը կ'ընտրուի Մասնաճիւղի Անդամական ժողովի կողմէն:

154.— Երբ ո՛եւէ Մասնաճիւղ իր զործունէութեամբ զէմ կը գնայ Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան ծրագրին, տարտիքային, կանոնագրին եւ Ընդհ. Պատգ. ժողովին որոշութմներուն, կեղը. Վարիչ Մարմինը իրաւունք ունի նախապէս ըննելով ինդիրը, չէզորացնել զախ մինչեւ Պատգամ. ժողովին գրւմարումը:

ԱՄՍԱՎՃԱՐՆԵՐ

1913-1914

ԱՄԻՍՆԵՐ

Յունիս

Փետրվար

Մարտ

Կարին

Մայիս

Յունիս

Յուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Դեկտեմբեր

ԱՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ ԳԱՆՁԱՊԵՏԵՒ

ԱՍՍԱՎՀԱՐՆԵՐ

1914-1915

ԱՄԻՒԹԵՐ : ՀԱՅՈՐԱԳՈՒԹԵԻՆ ԳԱՆՑԱՄԵՏԻ

Յունիս

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Յունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Դեկտեմբեր

Պետեմբեր

ՀՅ 2015
«Ազգային գրադարան»



NL0040729

